



# Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ը

(Շար. տես. 1917 թզմ. էջ 344).



ՏԱՆԴԷԻ անձինքն դեռ ուրիշ արժէքաւոր յարգ մ'ալ ունին, այն է՝ Թատերական բնոյթը: Քերթողը դուրս չի ցատրեցներ իրենց նկարագրին զոյներուն զուգահառնութիւնը, այլ ցոյց կու տայ միայն անոնց ամենէն հինցած արտոն ու ամենէն յայտնի առաքինութիւնը:

Քիչ՝ բայց պատկերող, ազգու, հատու խօսքերով կը ներկայացնէ մարդը. մանաւանդ երբեմն և ոչ իսկ անոր բնաւորութեան վրայ կը խօսի՝ բայց զայն կը յայտնէ շարժումներն մէջ:

Ուս կերպը լաւագոյն արդիւնքներ առաւ կը բերէ, որովհետեւ ընթերցողը ստպուած է տեսնել մտքով՝ ինչ որ բանաստեղծը լուսթեմար անցած է, և ինքնին կ'ամբողջացնէ անհատին նկարագրերը: Տանդէի անձինքը կը նմանին ուստի Միգէլանճելոյի արձաններուն՝ որոնք անխնամ ձգուած են մանրամասնութեանց մէջ, չուսնին որ և է առանձին մաս մը՝ որ իրապէս վերջացած ըլլայ, բայց բոլորական ամբողջութենէն դուրս կը ցատրեն մեծ և ազգու ճշմարտութեամբ զէմքին արտայայտութիւնն ու նկարագրին խառնուածքը:

Տանդէ իր անձինքներուն մէջ գրեթէ միշտ կը չափազանցէ արտոն ու առաքինութիւնը. ամէն խօսող՝ ամբողջապէս վարակուած է անով, Թափանցած է մինչև իսկ անոր ուղեծուծն, և կ'երևի հասակ բարեկացող կամ բոլորովին որդրամուլ, բոլորովին խարքայ կամ մատնիչ:

Տանդէի ներկայացուցած դէմքերը Թեբատուերներ չուսնին և ոչ ալ կէս գոյներ, անոնք շատ որոշ են. ամէն արտ իր ամբողջութեան մէջ մարմնացած է, ամէն առաքինութիւն առանց չափի դրուած է:

Հոն կը տեսնենք մեղաւորը՝ որ դժոխքին դէմ «մեծ քամահանք» ունի՝ ինչպէս Փարինադան, ուրիշ մը՝ որ Աստուծոյ դէմ արհամարհանք ունի, ինչպէս կապանէոյ, որ կրակի անձրեի տակ «կը պատիի արհամարհնոտ ու գայարուած», ուրիշ մէկը՝ որ դեերու խարազանի հարուածներուն տակ կը ճեմէ գոռոզ ու առանց արցունք Թափելու. ուրիշ մը վերջապէս որ կը զաւրուի անշքունը Սադայելի բերնին մէջ ինչպէս Բրուտոսը:

Փրկութենէ յուսակտուր մեղաւորներէ արտայայտուած այդ շարժումները, այդ հաստութիւնները, կու տան անոնց ամենահզօր Թատերական յատկութիւն մը, այնպէս որ անոնք կը Թուին հրերմն գերազանցել քան նոյն իսկ զիրենք պատուհասող սատուածութիւնը, վասն զի անոր դէմ զլուի կը վերցնեն և պատիժը զոր կը կրեն՝ չի խոնարհեցնէր զիրենք, չի յաջողիր սանձել իրենց զոռոգութիւնն ու ամբարտաւանութիւնը: Անոնք կը նմանին կովկասի ժայռերուն կապուած Պոռնոթէոսին՝ որ իր լեարդը կեղեքող արծիւէն տանջուած՝ բնաւ տրտունջի ճիկ մը չի հաներ, և իր տանջանքին մէջ ան մեզի աւելի մեծ կ'երևի քան զինքը պատժող Արամազդը:

Ուրեմն Տանդէ հոս կը հակասէ Աստուծոյ անողորմելի արդարութեան, վասն զի քանի մը զատապարտուածներուն ցաւին դիմադրելու արտաքոյ կարգի ուժի մը չնորհի՝ պատժին ծանրութիւնը կը Թեթեւցնէ:

Եթէ ասոնք դժոխքին դէմ «մեծ քամահանք» ունին, եթէ կրակի անձրեկին տակ՝ անասասն և մուռլ կը մնան, եթէ դեերուն խարազանի հարուածներուն տակ՝ արցունք չեն Թափեր և ցաւի նշան ցոյց չեն տար, առանձնաշնորհութիւն մը կը վայելեն՝ որ հակառակ է աստուածուութեան:

Եւ սակայն որչափ հզօր են այդ դէմքերը, Անոնց զոռոգութիւնը, որ նոյն իսկ յաւիտենական դատապարտութեան Թազաւորութեան մէջ, դուրս կը պոռթկայ, տեսակ մը վայրենի հրճուանք է և զրե-

թէ երկնքի դէմ արձակուած կոուի հրաւեր մը: Պահ մ'իսկ որ շնթերցողը կանգ առնու այդ անձանց առջև, անոնք՝ թէ և յանցանքով աղտոեղած՝ իրեն համակրելի կը դառնան, և արտերը՝ որոնցմով արատաւորուած են՝ զիցազնական յարգի մ'եւրեւթը կը ստանան:



Տամդէ

Իրենց շարժուձևերը, իրենց խօսքերը, իրենց կեցուածքը, մի առ մի նկատուած, զրեթէ միշտ չափազանց կարևորութիւն մը կ'առնուն, նման կատակերգականերու շարժուձևերուն՝ որոնք մեծագոյն ուժով կ'արտայայտեն կիրքերը՝ զան ինչ որ են իրականութեան մէջ, զանոնք լաւագոյն կերպով նշանակելու ու պարզելու (սահմանելու) համար:

Թատերական ոգին ուրեմն կ'ապրի Աստուածային կատակերգութեան ամէն մէկ էջին մէջ. երբեմն յայտնի չէ՝ բայց մարդ կը տեսնուի, զգալի կ'ըլլայ անոր բարասիւր:

Քօղին ներքև տարօրինակ տողերան՝ ինչպէս հասունցած սաղմը մայրենի ար-

զանդին մէջ: Ընդհակառակն ուրիշ տեղ ամբողջապէս ձևացած է. բանաստեղծն իր անձինքներուն գործել կու տայ, և մինչդեռ անոնք կը խօսին ու իրենց կիրքերը կը յագցնեն, ան կը սողակի զրեթէ զաղտուկ անոնց մէջ ու կը նկարէ թատերարմին տեսարանը, զուրս կը հանէ իւրաքանչիւրին հոգեկան վիճակը, կը թելադրէ յուզումները՝ զոր կ'ուզէ առաջ բերել ճիշտ ինչպէս կը պատահի խաբերաներուն յատկացուած շրջանակին մէջ, երբ Տանդէ ու Վիրգիլիոս իրենց փափաքներուն թշնամի ու հետտող դէերուն մէջ կը գտնուին, որոնք կը պարզեն անգթութեան տեսարան մը, ճանկերով բռնելով կարծախիթով ձեփուածները, տիմարութեան տեսարան մը՝ խարուելով խորամանկ մեղադրէ մը, և յետոյ վերջապէս իրարու հետ կոուի կը բռնուին եռացող լճին տիղմին վրայ:

Թատերախաղը հոս իրական է, ճշմարիտ, խորապէս զգացուած. անձինքը՝ պարզ ու հարազատ մարմնացումն են զիրենք ոգևորող զգացման. և ոտանաւորը, կերպարանիչ ու ջղոտ, նմանաձայն ներդաշնակութիւն մը կու տայ գործողութեան ու խօսակցութեան: Բայց բովանդակ ըրելուածին մէջ կայ միշտ Տանդէն, ան կը տեսնուի նաև՝ երբ կը ծածկուի, անոր ներկայութիւնը մտաց առջև է՝ երբ նոյն իսկ անհետ կ'ըլլայ: Անոր դէմքը չի ձգեր թնաւ գործողութեան միջավայրը, ան կը շրջի միշտ իր խօսակցներուն բոլորտիքը՝ պատրաստ ուրախութեան ու զգալի, և խոնարհաբար կը ծոխ Աստուծոյ փառաց առջև՝ և նորէն կը կանգնի սէզ գոտղութեամբ իր թշնամիներուն դէմ, առանց հակասելու երբեք իր սեպհական նկարագրին ուղղութեան, որ է մերթ ճկուն ինչպէս կաւը, և մերթ ամուր ինչպէս բերեղը: Մեծ կորուստ մը չէ՝ եթէ ընդ բան գիտենք Տանդէի կեանքին վրայ: Մինչդեռ օրը, առաջին սիրոյն թուականը, հիւանդութեան տեսակն՝ որ իր արեւ մարեց և

բոլոր ժամանակագրութիւնը՝ որուն շուրջը կ'աշխատի քննադատութիւնը, երկրորդական իրեր են և քիչ կարևորութիւն ունեցող: Մարդը գործին մէջն է, իր նկատարքին դրոշմը, իր հանձնարին յատուկութիւնը՝ կատակերգութեան մէջ դրոշմուած են՝ ինչպէս պատկերը միտալի մ'երեսը. դեռ այսօր ալ իր բանաստեղծական հանձնարն ամենէն աւելի զուտ, ամենէն աւելի զօրեղ, բարդ ու լատագոյն պարզաբանուածն է՝ զոր երբեք ճանչցած ըլլանք:

Իր զարը մեծ ոճիրներու և մեծ առաքինութեանց զարն եղաւ. բայց ան անցաւ հպարտ ու զայրացկոտ՝ յարատե պանդիրութեան մէջ տանելով իր վեճ հողին այն մարդիկներուն մէջ՝ որ զինքը կը հռչակէին իրր պակասինչ մը ժամանակներու և բարքերու Աքսորուած հայրենիքէն, նախատակած և ամօթալից, պարտուած ողջ ողջ սարուելու, երկրաւոր ինչքերէն մերկացած, մուրացիկ ու մեծաւոր, ահա իր կեանքը՝ որ տեւեց մինչև վերջին ժամը՝ որ վրայ հասաւ երբ հեռու էր իր գեղեցիկ Սուրբ Յովհաննէսէն, տան մը մէջ՝ որ իրենը չէր, զՅոտ բարեկամէ մը նուիրուած անկողնոյ մը վրայ:

Բայց այսօր սպազայ սերունդը զինքը կը պանծացնէ, վասն զի նա ստորնութիւն չգործեց և աւելի բարձրանալու համար չզիջաւ երբեք անձնատուր ըլլալու, իր մէջը փնտելով միշտ ապաւէն իր բոլոր դժբախտութեանց ատեն:

Օրհնեալ ըլլայ ուրեմն իր ատրաշէկ զրէջք՝ որ խարանեց ամենէն բարձր ու ամենէն զոտոզ ճակատները, օրհնեալ ըլլայ զրէջք՝ որ կարեկից եղաւ Ֆրանչէսքայի մեղքին, որ պանծացուց Պուրոնութի մահը և գրեց Ս. Բեռնարդոսի ամենալսեմ աղօթքը:

\* \*

Իրը մարդ՝ Տանդէ Ալիկիէրի անեղ օրէնսդիր մ'եղաւ: Կը յիշէք պատիժները՝ զոր կը սահմանէ ամէն մէկ յանցանքին: Անոնք են զրեթէ միշտ մեղքին ամենէն խիստ պատիժը:

Խոյլերը՝ որ աշխարհիս վրայ միշտ հանգիստը փնտեցին, կը վագճնէ անդադար չարչարուած պիծակներէ ու գոռեհնարէ. հեշտասէրները կ'ընկզմէ աղջամուղջ խաւարի մէջ ի յիշատակ իրենց սիրած կայր կրքերուն, տարուբեր եղած դժոխային մրրկէ՝ որ կեանքին մէջ տեղ փոփոխականութեան նման՝ կը վարէ զիրենք հոս ու հոն, վեր ու վար. որկրամուշներուն բոլոր զգայարանքները ֆնատուած ու տանջուած են, ճաշակելիքը՝ տիղմով, հոտոտեկիքը՝ գարահոտութեամբ, տեսանելիքը՝ մթով, լսելիքը՝ կերբերոսի հաջիւններով, շօշափելիքը՝ զիրենք հարուածող աղտեղի ու ցուրտ անձրևով. բարկացոտները Ստիքս գետի ջրերուն մէջ ընկզմած են, յախտնական պատիժ անշիջանելի կրակին դէմ՝ որ զիրենք բորբոքեց կեանքին մէջ. ագահներն ու շուայներ կը զետեղէ նա միևնոյն պատիժի շրջանակին մէջ, որոնք կուրծքով խոշոր բռներ կը զլորեն, իրենց ձեռքերը՝ վարժած երբեմն դիզելու ու մախելու՝ հիմա անգործ են, վասն զի անոնք պէտք է զգան սրտին վրայ դրուած ծանր բռուր, արտին վրայ՝ որ կեանքին մէջ խուլ եղաւ ամէն աղաչանքի, համար ամէն պարսաւանքի: Տար արեան ճահճի մը մէջ կ'ընկզմէ որոնք իրենց ընկերին դէմ բռնացիք ու անիրաւեր են, և ծառի կոճղերը դարձուցիք է անձնասպանները, ուրոնք մերժեք են իրենց հողին, ուզեք են կորզել զայն մարմնէն՝ ուր դրուած էր ան, և հիմա յափտենապէս պիտի ֆնատ միացած անշարժ կոճղի մը: Մարդկային կղկղանքին մէջ՝ որ մարդահաճութեան յայտնի խորհրդանիշն է՝ կը սուզէ շուրջբոլորները. հարցականները՝ որոնք ուզեցին ապագան գուշակել, կը քաւեցնէ զուխնին դարձած, դէպ ի ետև նայելով և մանուածապատ ճամբաներ ընկելով. կեղծաւորներու ուսերուն վրայ կը դնէ կապարէ ստուար վերարկունք՝ դուրսէն ոսկեգօծուած, ցուցնելու համար առաքինութեան ու սրբութեան երևոյթը զոր կեղծեցին աշխարհի մէջ. անոնք կը յառաջեն ծանրադանդաղ ու չափուած քայլերով:

կախ զլիտով, ինչպէս սովոր էին ընել իւրենց ողջութեան օրով. մասնիչները վերջապէս որ խիտ ու փակ սիրտ մ'ունեցան գթութեան հանդէպ, կը սուզէ յաւիտենական ստոյն մէջ Մարայիլին մօտ, այսինքն՝ երկնային երանութենէն ամենէն հեռուոր կէտին մէջ, էրբ մարդս կ'աւարտէ Դոսիւքին ընթերցումը, յետ ճանչնալու այն բոլոր պատժները՝ զոր կը դնէ Տանդէ մեղապարտ մարդկութեան վրայ, եթէ հարցնենք մենք մեզի թէ ո՞վ է այն բանաստղծը՝ որ երևակայած է այդ բոլոր տանջանքները, ան մեզի կ'երեխ անաչառ, դաժան, անողոքելի. անոր մէջ կը գտնենք Ատտիղասի, էծծէլիտոյ տա Ռոմանոյի կամ Թորգուէմատա Թովմասի հոգին: Պէտք է սակայն զգուշաւոր ըլլալ այդ դատաստանն իրաւ նկատելէ: Իտլոր քերթուածը կարդալէ վերջ միայն կարելի է հասկնալ ու գատել Տանդէի հոգին: Դոսիւքի ընթերցումէն վերջ, փորձեցէք կարդալ Արքայութեան երրորդ երգը՝ ուր նկարագրուած է երանելի Հոգեոց հրաշալի տեսիլը, և կամ քսան և երրորդ երգը, ուր լոյսերով ու գոյներով կը շողողայ Գրիտոսոսի յաղթանակը և Մարիամու թագադրութիւնը, և բանաստեղծին բնութիւնը բոլորովին փոխուած պիտի գտնէք: Անողոքելի օրէնսդիրը՝ հոս ստգորուած է մեծագոյն սիրով և գերբնական գորովով: Թանձր խաւար, ճեղքուած կարմրորակ լոյսերէ կամ դողզօլուն ու տարտամ փայլակներէ, անձրև ու հով, ողբի ու կատաղութեան ձայներ, ցաւատանջ անդամոց չարչարանք, հիւանդութեան բոլոր սարսափներ, հոգեկան ճնշումներ, տանջանքին անզթութիւններ, այս բոլորը միացած են դոսիւքային անդուշդին մէջ, և եթէ հոգին կազրուրուած չ'ըլլար այն գթութենէն՝ զոր բանաստեղծը հազուագիւտ խոհեմութեամբ երևան կը բերէ իր իսկ մէջը՝ փոխանցելու համար զայն ուրիշներուն, դոսիւքային տեսիլն ալ աւելի սարսափելի պիտի երևնար, ու այդ անագութոյն տանջանքները, սահմանուած յաւիտենապէս պատժելու համար յանցանք մը՝

կեանքին պէս անցաւոր, զայրոյթ պիտի յարուցանէր ամենէն ուղղափառ հոգւոյն մէջ իսկ: Եւ եթէ, ինչպէս ըսի, զանց ընելով Քաւարանին երգը, երբ տակաւին Հոգւոյն մէջ կը յուզուի դոսիւքային տեսիլը, կարդացուին Արքայութեան քսանի մ'երգեր, մեր զգացումները յանկարծ պիտի յեղաշրջին, ատելութենէն՝ սիրոյ պիտի անցնինք, ցաւէն՝ ուրախութեան, յուսահատութենէն՝ յոյսին: Կը նմանինք երազէ մ'արթնցողին, որու կեանքը վտանգի մէջ էր. կը շփէ աչքերը, կը շօշափէ մարմինը, շնչբրակներուն զարնելը զգալով՝ կը հասկնայ թէ խարուած է և կուրծքէն զուրս կը հանէ սփոփանքի շունչ մը, ստուգելով թէ ողջ առողջ է:

Իր Արքայութեան մէջ՝ Տանդէ նկարագրած է բոլոր գեղեցկութիւնները՝ որ կարող են միտքը հրապուրել: Հոն իր հոգին պատրաստ միշտ ամէն բանէ հանելու գեղեցիկն ու բարին՝ որ հոն կերպարանուած են, — մերկացուցած են երկիրն ու երկինքն իրենց բոլոր պերճանքէն, որպէս զի անով զարգարէ յաւիտենական վայելից և ուրախութեան արքայութիւնը: Այդ երանութեան քնակարանը գեղեցկացնող տեսիլներն են բոլորակաձև պարեր, ծիածանի գոյնիւրով լոյսեր, դէպ ի վեր բարձրացող պայծառութիւններ, անպատմելի քաղցր երաժշտութիւններ: Բանաստեղծը կը տեսնէ սուրբ ու յարգելի աչքեր, հրաշալի երիտասարդութեան ժպիտներ, կը լսէ ամենաքաղցր ձայներու նուագներ, սիրոյ ու գթութեան խօսքեր, այնպէս որ ընթերցողին հոգին տակաւ տակաւ ամէն կիրքերէ կը սրբուի, և հրապուրուած լոյսէն, որորուած մեղեդիէն, բորբոքած պարէն, յուզուած երգէն, կ'ընդունի ամէն հրճուանք, և ուրախութեամբ թաթաղուէ՝ կը բարձրանայ դէպի այն ներդաշնակ և լուսասփիւռ երկնազունդերը, ուր հրեղէն երկնից բարձրագոյն կատարը՝ կը շնորհուի իրեն այն երանական գմայլանքը իր ամենաքնքար հանգիստ մը յետ այնչափ բերկրանքին:

Եւ համակարծիք չեմ շատերուն և չեմ

վարանիր հաստատելու ինքնակամ ու կատարեալ համոզմով՝ թէ լաւագոյն երգն Արքայութիւնն է:

Բանաստեղծը հոս աստուածացած է, յափառակուած է յարատեւ զմայլման մէջ, ամենազաղքը նուազումներով թակակցած և իր ձևած պատկերները գեղեցկագոյն ու եզական են, և իր յօրինած երաժշտութիւնն ամենէն աւելի քաղցր ու ներդաշնակն է: Եթէ կան երբեմն երկայնաբանութիւններ, անոնք կը ծառայեն միայն խորոթելի տպաւորութիւնը սաստկացնելու, հանոյքն երկարաձգելու, հիշտ ինչպէս կ'ընէ երգիչը՝ երբ օդին մէջ կենդանի ու առկաթ կը բռնէ ձայնանիշ խազը՝ մինչև որ դուրս հասնէ շունչին վերջին փչումը՝ իր ձայնն անոր հետ վերջացնելու համար:

Դիտեցէք Տանդէն Դոժոբրին մէջ. նա բնադատուած է ամէն վայրկեան զործածելու ձեռքերն ու ոտքերը. վայրկեան մը մարմինը դադար չունի. կը նկարէ խիստ գոյնեղով, կը քակոյտէ, կը ճեղքէ, կը թափանցէ ամէն իրերու ներսն և կ'անդամատէ՝ ցննելու համար զանոնք. կը զայրանայ, անէճք և կը կարդայ մեղաւորներուն. իր մէջ յուզուող կը բերու աղմուկն անարգել դուրս կը պոռթկայ, ինչպիսի դատապարտելի ուրախութեամբ մը սպիտակ կուսակցութեան Բանաստեղծը կը հարուածէ ցասկոտ Փիլիպպոս Արճենդին՝ անզամ մը Ատմարի ընտանիքին որ արտրէն վերջը զբաւած էր իր ինչքերը: Որչափ գոհունակութեամբ կը տեսնէ անոր սուգուիլը տիդին մէջ, անոր ցեխ կլելլը, խոշտանգուած իր պատժակից ընկերներէն: Այսպիսի տեսարանի մ'առջև կ'օրհնէ զԱստուած ու շնորհակալ կ'ըլլայ անոր: Ինչպէս կը խտանայ Ապարի Պոքքայի, Կեղեասինոս Ե.Նիկուդայոս Գ.Նի վոնիփակիտս Ը.Նի կողմէս Ե.Նի ղէմ: Մերթ ընդ մերթ, բայց Դոժոբրի առջին երգերուն մէջ միայն, այնքան ցաւերուն առջև սիրտը կարեկցութեան ճիչ մը կ'արձկէ, բայց այդ ճիչը հետզհետէ կը նուազի՝ երբ ան յաջորդաբար կ'իջնէ

ղէպ ի վիհը ու այլևս չի հնչեր սանդաւամետին վերջին շրջապատներուն մէջ:

Ընդհակառակն Արքայութեան մէջ բանաստեղծին անշաղկապ գրեթէ անշարժ են, ձեռքերը միայն ազօթքի դիրքին մէջ վերամբարձ են և շրթունքները կամարած և կը քաղցուն ժպտելու: Մինչդեռ այնք՝ որ զգայարաններուն վեհագոյնն է՝ արթուն, ամենաուշագիր, միշտ պատրաստ ընդունելու ամէն գեղեցկութիւն, իսկ հոգին անդադար կը դողայ բերին մէջ, այնպէս որ ընթերցողը՝ սքանչացման վայրկեաններուն կարող է համարյա մը տալ անոր: Այս գրեթէ քաղցրաձակ անշարժութիւնն անոր՝ որ կը համարողէ աստեղաց մէջ՝ ընթերցողին մոռցնել կու տայ իր սեպհական մարմինը, անոր հոգին անկէ արտաքուստ է և կը գտնուի միայնակ ու առկաթ բանաստեղծին հոգոյն հետ:

Ընդհակառակը՝ Քաւարանը չէզոք երգն է. հոն կը լսուի դեռ դժոխային տանջանքներուն տկար արձագանգն ու արդէն կ'աւետուի մշտնջենաւոր երանութեան թագաւորութիւնը. հոն գտնուող անձինք տազանապալից հանգստեան վիճակի մը մէջ են և եթէ բանաստեղծը մեզի բնած չ'ըլլար թէ՛ այդ հոգիներն օր մը պիտի վայելին մշտնջենաւոր երջանկութիւնը, եթէ անոնք ինքնին զորովալից սրտազոզով նոյն բանը չի կրկնէին՝ Քաւարանը գունամափ օրինակ մը պիտի ըլլար դժոխքին. դժոխք մը՝ ուր պատիժները մեղմացած են՝ բայց դեռ ամենածանր, ինչպէս նախանձոտներուն վրայ դրուածը՝ որոնց արտաւանդը կարուած են երկաթէ թելով մը, և այն սարսափելի կարուածքէն դուրս կը հոսեն արցունք ու արիւն, ստիպուած ըլլալով լսելու գթութեան ու սիրոյ ձայներ և օրինակներ:

Ուտու ինչպէս բոլոր իրերը՝ որոնք երկու ծայրերը միացնելու կը ծառայեն՝ յատուկ ընադրում մը չունին, այլ կը պարունակեն քիչ բան մը մէկէն և քիչ մ'ալ միւսէն, այսպէս է նաև Քաւարանին երգն՝ որ քերթուածին նուազ գեղեցկն է: Այս դատաստանն իսկոյն կը ներկայա-

նայ ուշադիր ուսումնասէրին՝ Աստուա-  
ծային կատակերգութեան առաջին ընթեր-  
ցումին իսկ, վասն զի յայտնի է բանաս-  
տեղծին ճիշդ գեղեցկացնելու համար այս  
միջին թագաւորութիւնը՝ որ ալ դժոխք չէ  
և դեռ արքայութիւնն ալ չէ, այլ մէկուն  
ու միւսին երևոյթն ունի, Հոն մուծած  
դրուագներն ու պատկերները՝ կենդանի  
ու բնական նկար մը չեն ընծայեր այդ  
երգին՝ այլ աւելի մեծդի գոյնզգոյն խճանը-  
կարի մ'երևոյթը կու տան:

Տանդէ, շի հակասելու համար տեղւոյն  
բնութեան ու մեղաւորներուն նկարագրին,  
ստիպուած ըլլալով շափաւորելու ծայ-  
րայեղ կրքերուն թափը, հոս նուազ ան-  
կեղծ կ'երևի, և եթէ նոյն իսկ երբեմն  
ցոյց կու տայ իր բոլոր ուղղութիւնը, իս-  
կոյն կը նշմարէք թէ ան մտազբաղ վայր-

կեանի մը մէջ թոյլ տուած է որ սրտէն  
զուրս ելլէ իր բնաւորութեան պարզ ար-  
տայայտութիւնը:

Դժոխքն ու Արքայութիւնը զբած ժա-  
մանակ՝ Տանդէ ամբողջապէս ու առանց  
որ և է ստատմութեան անձնատուր եղած  
էր իր ներսը յուզուող կրքերուն. ինքն է՝  
իսկապէս ինքն է՝ որ կը տատապի ու կը  
վայելէ, որ կ'անիծէ ու կ'օրհնէ, որ  
կ'ամբաստանէ ու կ'արձկէ:

Քաւարանին մէջ ընդհակառակը՝ ինք-  
զինքը զսպելու ստիպուած՝ քողով մը  
պատած է հոգին, իր սեպհական անհա-  
տականութիւնը ստուերի մէջ ծածկած է:  
Այս պատճառներուն համար Քաւարանը,  
որ անցքի տեղն է, նուազ յաշողած է  
քան միւս երկու երգերը:

Թարգ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՅԱՆ



## Ճ Ա Մ Բ Ո Ր Դ Ե Լ Ո Ւ Մ Ո Լ Ո Ւ Թ Ի Ե Ն Ը

(Շար. ՏԽ Բազմ. էջ 271)

### Գ. Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Մ

#### Դ Ա Ր Զ Ը

Աստիճն Արարուածին սրահը. — Կաստոնի  
և Պաւլոսի յուսանկարներն պատեն կախուած,  
և և:

#### Տ Ե Ս Ի Լ Ա Ռ Ա Ջ Ի Ն

Պետրոս (փետրէ փունջով մը փոշիներ կը  
մաքրէ). — Ո՛հ, Աստուած իմ. ճշմարիտ է  
արդեօք. ինչ երջանկութիւն և ինչ փառք  
կատարնի համար... Հը... Ապտեմիայի  
գիտնականներէն՝ մրցանակի համար ոսկիէ  
չքանչան առնուլ, մայրաքաղաքին ամենէն աւելի  
նշանաւոր արուեստագէտներէն վեր դա-  
սուիլ, ասիկայ ամենամեծ յաջողութիւն մ'է:  
Եթէ ես չաւած ըլլայի զայն, ոչ մէկը կայրող էր  
քովս մտտնալ... ես կայսեր հաւասար պի-  
տի կարծէի զիս... սակայն ինքը այնպէս չէ,  
չի ցուցներ, ոչ կը հպարտանայ և ոչ ալ  
վրան կը մտածէ... Ո՛, այո, նա առժամու  
ուրիշ մտածմունքներ ունի, իր եղբայրը...

ստոյգ է որ լաւ ազատեցաւ պարոն Պաւլոսը  
հոն՝ Բոնարէնին պանդոկին մէջ: Վեց ամիսէ  
ի վեր որ մեկնած է նա Քերկուլէ նաւապե-  
տին հետ, իմ երիտասարդ տէրս մտածմուն-  
քով և նեղութեամբ կը տանջուի: Նա շատ  
բարի է, և այնչափ զինքը կը սիրեմ որ  
կեանքս անգամ կու տայի իր երջանկութեան  
համար: Հագուագիւտ է սա երկու եղբայր  
ունեցածին նման հարգաւոր սրտեր գտնելի:  
Լուռ, ահա գրասենեկին զուրս կ'ընէ... Ջար-  
մանք, ուրախութիւն մը կայ դէմքին վրայ:  
(Կաստոն կը մտնէ յրազիւր մը ձեւերն առած):

#### Տ Ե Ս Ի Լ Ե Ր Կ Ի Ր Ո Ր Դ

#### Պ Ե Տ Ր Ո Ւ Ե Կ Ե Ս Ո Ւ

Կաստոն. — Սիրելիդ իմ Պետրոս... Եթէ գիտ-  
նայի որքան երջանիկ եմ:  
Պետրոս. — Ո՛հ, ուրախ եմ... Այդ բանը քիչ  
անգամ կը հանդիպի:  
Կաստոն. — Պիտի կարենայի՞ր արդեօք գուշա-  
կել այն լուրը զոր հիմայ առի:  
Պետրոս. — Ապահով՝ պարոն եղբորդ վրայօք  
պիտի ըլլայ: